Խմբագրությունը Էջմիածնի տպարանի դիմաց է։

Տարեկան 8 մանեթ
6 ամիսը 4 »
3 ամիսը 2 »

Թաղավորական տանը 10 մանեթ
6 ամիսը 5 »
3 ամիսը 2½ »

Ամեն նեղանալիք սաթերը իրենց տեղի բարեգործ գայիմներ։

Մայր Էջմիածին

ՄԻԱՆԱՏԻՐ ԷՐՃԻԵԱՍ

1878 ՅՈՒԼԻՍ 20 | ԱԼԱՖՐԱՆԿԱ ՕԳՈՍՏՈՍ 1

Ամեն մի տողի համար 1 մանեթ 3, 2 մանեթ 2, 3 անգամ մի տողի համար 1 ռ։ Ամեն գրությունների գնումը ամեն սաթերը։

Մեր թանգ մարդիկ, Գալաթիայում Բենճենիկյանի գրադարանում վաղը նոյեմբերի 14 երգեցողությունն Կարապետ Ց. Փանոսեան խմբի իրական խմբագիր։

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԹԷԼԷԿՐԱՖԻՅԷ

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Լոնդրա, 29 յուլիս

Մէպուսան մէճլիսինէ մարքի տը Հարթինկթոն, տէվլէթը Ալիէ իլէ Ինկիլթէրրա պէյնինէ միւնագրա օլան մուգավէլէնամէ, հուզուգը միլէլէ մուղայիր վէ եօլուզ պիր մուգավէլէ տիր տէ։ Պու մուգավէլէնամէ, Ինկիլթէրրա իլէ Ռուսիա պէյնինէ դարբշըգլըգ վուգու�նի եիւզ սէնէ իլէրլէթմիշ վէ Ինկիլթէրրաեը, տէվլէթը Ալէքսէնին խարիճի բոլիթիգասընը ճիատի պիր թէֆթիշ թահթընա այմաեա մէճբուր իթմիշ օլուուզունու տախի իլավէ էյլէմիշ տիր։

Լոնդրա, 30 յուլիս

Մէպուսան մէճլիսինէ միւսիւ Տիֆ տէտի քի վագզայի ախիրէ իւգրէնէ Ռուսիատա Ինկիլթէրրա ալէյհնէ պուղղուատավէթ գուհուր իսթէճէք, վէ Ֆրանսա իլէ Իթալեա, Ինկիլթէրրաեա խասին նազարբյա պագաճագ տըր։

Խարիճիեէ միւսթէշարը միւսիւ Պուրք, հիւքիւմէթին բոլիթիգասընը իլթիզամ իլէ, Ինկիլթէրրանընն հարէքէթինին, Էյրոբա թարաֆընատան միւսայիա պիր սուրէթլէ մազհարը թագտիր օլտուզունու իֆատէ էյլէտի։

Լոնդրա, 31 յուլիս

Մէպուսան մէճլիսինէ, գոնթ տը Կըրանվիլ ատի քի բարլամէնթատա էքսէրիեէթը միւքէյա թարաֆտարը պուլունտուզու ճ'էհէթէ, Ռուսին ահնամէսի հազրընա իթիրազ տէրմիան իթմէք պոշ չէյ տիր։

Լոնդրա Պիգոնսֆիլտ իսէ, քէնտի բոլիթիգասընընն խէթասընը իսպաթ իտէճէք վար իսէ մէյտանա չըգմասընը իմթար էյլէտի։

Մարքի տը Սալիսպրի, Բուղար թայեին օլունան վազրթատան դիեատէ մէմալիքի Շահանէտէ գալըբար տէյի գօրգմատըզընը սէյլէտի։

Լոնդրա, 30 յուլիս

Միլէթ մէճլիսինէ, մարքի տը Հարթինկթոնուն սիւալի իւզէրինէ աչըլան միւզաքէրէ հալա տէվամ իտիեօր։

Միւսիւ Կլատսթընը ուզուն պիր նութգ իրատ իտիպ, պուունա հիւքիւմէթին բոլիթիգասընա, վէ Ինկիլթէրրա վէ տէվլէթը Ալիեէ մուահէտէսինէ գարշը սէյլէմիշ տիր։

Լոնդրա, 31 յուլիս

Միլէթ մէճլիսինէ միւսիւ Կատսթընը պիր նութգ իրատ իտիպ, պու նութգու թամ իթքի սաաթ սիւրսիւ։ Միւսամիլէյհ տէտի քի «գոնկրէ Թիւրքիաեը թագսիմ իթմէմէլի, վէ Թիւրքիանընն եէրինէ տիկէր պիր հիւքիւմէթ կէչիրմէմէլի իտի։» Միւսամիլէյհ։ գոնկրէնին, Պոսնա վէ Հէրսէք հագընընա տահա միւսայիա պիր գարար իթթիխազ իթմէսիկինէ տէլեանը էսէֆ, հաբլը, խիթամը նութգունընա գոնկրէնին, Թիւրքիանընն, Լէհիսթան կիպի ընք չոգ եէրլէրինի թագսիմ իթմէսիկինի տէլեան էյլէմիշ տիր։

Բարիս, 31 յուլիս

(Ռէսմի։) Ֆրանսանընն Տէրիսատէթ սէֆիրի Մ. Ֆուրնիէ Լէժիոն տ'Օնէօր նըշանընընն պիւյիւք օֆիչիալըգ բիւթպէսի իթա օլունուու։ Տէրիսատէթ Ֆրանսա դօնոլոսու Մ. Շալէ իսէ։ Էրզրումատա Ֆրանսա դօնոլոս վէքիլի Մ. ժիպէրէ նըշանը մէզքուրուն չըմպիլիքը բիւթպէսի իթա օլունուու։

Պէրլին, 31 յուլիս

Ալմանիա վէքիլի ահմաթ պու կիւն Պէրլին մուահէտէսինի թատրագ էյլէտի։ Մուահէտէյի մէզքուրէնին թատրագ օլունան ուսրէթլէրի ճումատա իրթէսի կիւնիւ միւսպաէլ օլունճագ տըր։

ՏԱԽԻԼԻՅԷ ՎԷ ԽԱՐԻՃԻՅԷ

ԹԷՎՃԻՀԱԹ

Այսրն վիլաեէթի տախիլինէ Մէնէմէն գայմագամլըղը, Տիմէթօգա գայմագամը ճէմալ պէյէ։

Սէլանիք վիլաեէթի տախիլինէ Գավալա գայմագամլըղը, Զէրքէս գայմագամը սաալըգ Շէվքէթ պէյէ։

Գօնեա վիլաեէթի տախիլինէ Սէյտի շէհրի գայմագամլըղը, Ղազի Միխալ պէյ զատէ Մէհէմմէտ Սէֆէտտին պէյէ։

Վիլաեէթի մէրքէզ տախիլինէ Նէվշէհիր գայմագամլըղը, Քէրիմ գայմագամը սաալըգ Օսման Հիճապի էֆէնտիեէ։

Այսրն վիլաեէթի տախիլինէ Թավաս գայմագամլըղը, Բիքեար Հիսար գայմագամը Նայիմ էֆէնտիեէ։

Վիլաեէթի մէրքէզ տախիլինէ Պոտրում գայմագամլըղը, Շէհրէյ գայմագամը սաալըգ Մէհէմմէտ Իզզէթ պէյէ։

Վիլաեէթի մէրքէզ տախիլինէ Քէյճիկէզ գայմագամլըղը, Օսման Բաղարը գայմագամը Մէհէմմէտ Շիւքրի էֆէնտիեէ։

Գասթամոնի վիլաեէթի տախիլինէ Զէրքէս գայմագամլըղը, Ճէզրի Մուսթաֆա բաշա գայմագամը Մուսթաֆա Նուրի պէյէ։

Ճէզայիրի պահրը Սէֆիտ վիլաեէթի տախիլինէ Գաշութ գայմագամլըղը, Քէյճիկէզ գաղասը գայմագամը սաալըգ Վահիտ էֆէնտիեէ թէվճիհ պույրուլմուշ տուր։

Կէլիպօլուտա պուլունան Ինկիլթէրրա ֆիլօսու գօմանտանը օլուպ, կէչէն կիւն Տէրիսատէթէ կէլմիշ օլան ամիրալ Գոմբրէլ Եըլմազ սէրասը ալիսիէ պիլ ապիէ, հուզուրը հիմաեունա չըգմէզ, վէ թարաֆը հազրէթի Բատիշահիէն մաղհարը իլթիֆաթ օլարագ, տէվլէթին մուխթարա վաղթինէ, ֆիլօսուլյա իֆաեը վագիֆէյի մէմուրէյյէթ էյլէմէսինէ տօլաեը սէեանը մահգուզէյյէթ պույրուլմուշ տուր։

—Կէչէնէ Գրպրըսա ֆիլմանը ալիշանը իյսալ խըսմէթինէ մէմուր օլան Սամի բաշա իլէ պերլիքաէ Գրպրըսա ապիէթ էյլէեէն Տ'Ռիսատէթ Ինկիլթէրրա սէֆարէթի իքինճի քեսթիսի մընսթըր Պարինկ, պու ուէֆա Գրպրը։ կուվվէթլէրիեիեն սըր քիթապէթ խըտմէթինէ թասէին օլունմուշ տուր։

—Իքի իշ կիւնէյն պէրու թէպէտուիւ վիքէյա հազրընա պաղը չայեաար ատվէրան էյլէմիշ տիր։ Սաֆվէթ բաշա հազրէթլէրինին խարիճիեէ նէզարէթինի մուհաֆազա իլէ պէրաբէր, խըսմէթի սատարէթէն իսթիֆա էյլէմիշ օլուուզրը տախի սէյլէնմիշ տիր։ Անճագ պու շաեաար թատիգ օլունմաեընը, վազրթ զաղէթասը ատախ պունարընը, հէյեէթի վիքէյատան իշ գաթընը, կէչէն կիւնկր Եըլմազ սէրասը հիմաեունունա միւնագրա օլան մէճլիսէրուտ, հուատուտ Եունանիեէնին թասհիհ մատէսինէ գավիէն մուխալիֆէթ իթմէք օրմաարընընան նէյսթ էյլէտիկինի իշար էյլէմիշ տիր։ Բէֆիզիմիզ հազրպ ամէն վագային պիր նոգթասընա վաղբի օլմուշ իսէ տէ, զանընմըզա կէօրէ հատատուտ Եունանիեէնին թասհիհ մէսէլէսինէ գիեատէ, Պոսնա վէ Հէրսէք Ավթրիա ասքէրինին տուխալի մատէսինէ Պապը Ալի ճանիպինէ էսխալէք մուվաֆֆաղաթա իթիրազ էսխիրմիշ տիր։ Տէվայիրի բէսմիեէ վէ սիեասիեէ չուբասը տախի բիվաեէթ էսխիլիեօր քի, տիվանը հիմաեունունա ադայի միթթէրիզմի, սէրասքէր Ֆոֆոր Մուսթաֆա բաշա, Մէարիֆ նազիրը Միհնիի էֆէնտի, վէ մուղատէմա Պոսնա վէ Հէրսէք մէմուր օլուպ, պու կիւնքի կիւն Շուրայի տէվլէթ բէյի ի պուլունան Ալի բաշա հազրաթը սըր։ Պունունրա պէրաբէր պիր նոգթա պու բիվաեաթը թէէմին իտէմէյիզ։

(Մէսէնճէր)

—Եանեա վիլաեէթի տախիլինէ քեսթին Տէօմքէտէն յուլիս 16 թարիխլէ եազըլըբընա կէօրէ, Գրրտիչա, Նարսալա վէ Տէօմքէ հավալիի թարալարընա տէօրթ կիւնտէն պէրու հարիգ ատվամ իթմէքտէ օլուպ, մահաուլթա խասարը ապիմ թէրկթիլ էյլէմիշ տիր։

—Յունիսին 27ինճի կիւնիւնտէն յուլիսին 17ինճի կիւնիւնէ գատար, Տէրիսատէթ իլդայի գավայիմ գօմիսիօնու իլէ շիպէյէրինէ պիթթէյրագիւմ իսթալ օլունուպ, պանդ մէմուրլարը մարիֆէթի իլէ մուայէնէսի իճրա զըլընան գավայիմի նազտիեէ, էօնիմիզդէքի ճումա իրթէսի կիւնիւ սաաթ 8 1/2 բատտէյրինէ 8ինճի տէֆա օլարագ Սուլթան Պաեէզիտ մէյտանընընա ալէնէն իհրագ օլունճագ տըր։

—Տէօրտիւնճիւ օրտուի հիմաեունա մէճլիսի բէյիսի Ֆէրիդ Մուսթաֆա բաշա հազրէթլէրի կէչէն հաֆթա թրասզգօնատա վէֆթաթ էյլէմիշ տիր։

—Թարաֆը հազրէթի Բատիշահիէն, սատրազամ հազրէթլէրինէ պիր ճէպ սաաթը իհսան պույրուլմուշ տուր։

—Բոսնատան եազըզլարընա կէօրէ, Պէրլին մուահէտէսի մէվզուի իճրայէ գօնուլտուզունատա, Բարա հազրէթլէրի տախի խաթանպօլա պիր մէմուր կէօնտէրիլէ, ուսմուրը տինիկէ միթաալիդ, Պապը Ալի իլէ պիր մուգավէլէ ազաթմէք նէեէթինատէ իմիշ։

—Սատրազամ հազրէթլէրի տիւն սաաթ մասէ՝նը հիմաեունա կիտէրէք, խասլի վագթի հուզուրը Բատիշահիէ պուլունուտատան սոնրա, Պապը Ալիեէ կէլէրէք, մէճլիսի վիքէյասը ագ... մուշլար տըր։

—Ժէնէրալ Թոթլէպէն, տիւն կիճէ, մաեէթինէ եալընըզ պիր եավէրը հարպ իլէ, քէնտիսինի Պիւյիւք-ատաեա նագլ իտէն Ռուսիա հարպ վարարընունա գօմանտանը պուլունտուղու հալատէ, ճէպիրէյի մէզքուրէսէ պէյթուէթէթ էթմիշ տիր։

—Պապը Ալի հարիգինէ ատիլեէ նէզարէթի սանտըզընատա մահֆուզ օլան 500 պին դուրուշուդ գավայիմի նազտիեէ իլէ խասլի գօնուլիա եանընը օլուտուզունատան, էվրագը մէզքուրէ մուայէնէ օլունտուգտան սոնրա, խագինէ թարաֆընատան, գավայիմի ճէհտիսէ իլէ միպատէյէ օլունանճագ իմիշ։

—Ամիրալ լը Ժէօն գօմանտասընընա պուլունան Ֆրանսա տոնանմասը ալաֆրանկա յուլիսին երկրմի եէտիսինէ Բիրէտէն հարէքէթ էյլէմիշ տիր։

—Պիր գաչ կիւն ագատմ Սէլանիքէ պիր հարիգ զուհուրէյլէ օն պէշ տիւքեան իլէ պիր խան միհթէրէք օլտուզու Սէլանիքէն խասէր վիրիլիեօր։

—Տիւնքի Իսթանպոլ զաղէթասընընա պէր վէճհի սաթի օգունմուշ տուր։

«Հէր նէ գատար պապը Օսմանը զաղէթալարը թէքզիպ իթմիշէր իսէ տէ, հազրպ սաթը հայտէ թէպէտատիւիւ վիքէյա իհթիմալի պիր արա զուհուրա կէլմիշ։ լաքին, երկրմի տէօրթ սաաթատան պէրի տիր, հիչ տէյի իսէ չիմտիրիք օլուռ, թէպէտատիւիւ մէզքուրիւն էօնիւ ալընմըշ տըր։

«Գալաթատա թապ օլունան տիր դաղէթա, տալը կիւնքի նէսմէսինատ, Մ. Տէլի-Եանի թարաֆընատան դօնկրէնէ արզ օլունան նոթատա գարշրըզ ղարարդ, Պապը Ալինին մէմալիքի էհնէպիեէտ պուլունան սիֆիրասընա թաֆսիլի պիր լայիհա կէօնտէրէճէկինի եազմըշ իսէ։

«Մէզքուր լայիհանընն հազրընընմը օլտուզու սահիհ իսէ տէ, իրսալինատէն ֆէքրազաթ կէլինմիշ։ վէ անընն եէրինէ պիր նոթա կէօնտէրիլմէսինէ զարար վիրիլմիշ տիր քի, զանընմըզա կէօրէ մէզքուր նոթա պու կիւն (եանի տիւն) կէօնտէրիլմէք աիր։ վէ միւնտէրիճաթը իսէ, եունան մէսէլէսինէ պէրաբէր Պոսնա մէսէլէսինէ տախի միթթէալիդ տիր։

«Պապը Ալի պու նոթատա, Պոսնա վէ Հէրսէքին Ավթրիա թարաֆընատան խաթիրասը, վէ Եունանա իսթէտիկի արազինին իլհազը մատատէյրինին պիւյիւք զարարընընը, վէ դան ատէթիլմէսինէ սէպէպիեէթ վիրմէյինի զանն իթմէքլիկէ սէպէպլերի պուլունտուղունու պէեան իտիճէք տիր։

«Պապը Ալի, քէնտիսի էհալիսի ատա մուխալիֆէթ վէ մուգավէմէթ սէվգ իթմէյիպ, հաթթա հիչ պիր կէօնա միւնագաա վուգու պուլմամասընը արզուլէտիկի հալդէ, չանեէտ պապը ֆէնալըգլար վուգուրնտէ իսէ, մէսուլիեէթի իւզէրինէ ալմամագտա տըր։»

—Իսթանպոլ սոգագլարընը կազ իլէ թէնվիր իթմէք իսթիեազընընն չէհիր էմանէթի թարաֆընատան պիր գուտրանեաա իհալէ օլունաճաղընը Լա Թիբրքի զաղէթասը բիմանէէթ իլզրէ պիլտիրիլեօր։

—Էվվէլկի կիւն Պէյօղլու էհալիսինէ միւսիւ Պ... պէրաբէրինէ պիր գատընն պուլունտուղու հալդէ, քէսրիլիսէ Գատը քէօյ վարօբլարընընն տուրտուղու իսկէլէնէ Հայտար բաշաեա կիթմէք իլզրէ իլի չիթթէ պիր գաեզգ թուզթուգ, միսմարիլյհ Պ... գաեզդա աթլար, վէ մէզարէ գատընն պիր սեաղընը գաեզդա գէյմուշ իլքէն, հէր նասըլսա գաեզգ տէվրիլմէյ մէզարէ տէնիլէ տիւշէր։ Միսմարիլյհ միւսիւ Պ... գաբընը գաբրթարմագ իչէն անիտէ տէնիլէ ամթըզը իսէ տէ, գուվվէթէն տիւշէրէք մէզարէ գաբրթարմաեա մուվաֆֆաղ օլամաեարագ անճագ քէնտի ճանընա սկիւտար վաբօրունուն թայիֆէսէրի եէրինէ իլքիսինի տէ սալիմէնսահիի սէլամէթ չըգարմըշլար տըր։

—Պրիսէլ շէհրինէ թապ ու նէշր օլունան զաղէթալարտա օգունտուղունա կէօրէ, տէվլէթը Սիրինին Պէլճիգատա պուլունան ասհապը մաթլուպա, միւսիւ Համօնտա վիրիճքէրի մէզունիթթի թագէրմէյէ։ վէ Խթալեատա պուլունան ասհապը մաթլուպ տախի, գոնթ տը Ֆէլրթրիեէ մէզունիեէթ վիրմէյէ։ վ. Լոնդրա իլէ Բարիս գօմիթէէրի թէմամի իլէ իթթիֆագ իւզրէ պուլունտուղարընընան, միւսիւ Համօնտ շուտէօրթ միլէթ նամընա օլարագ, եէնի տէվլէթը Ալիեէ խթիգրազընը Լոնդրա պօրտասընատա մէյտանը ախզ ու իթաեէ չըգարըլմասընը, պօրտա զամիթէսի նէզտինտէ բրօթէսթօ իթմէկէ մէմուր պուլունմուշ տուր։ Պօրտա զամիթէսի նիզամնամէսի իզթիզասընընա, մէզքուր բրօթէստօ Հօեը գապուլ իթմէքտէն սոնրա պիր շաբէսի եօգ տուր։

—Էսիրնէեէ աղիմէթ իտէն միհամանրինի Իսլամիէնին թարալարընը Պուլղարլար սիւրէրէք մահսուլունու արմշ օլտուգլարընընան, հէր կիւն ասհապը արտպի իլէ, թարալարընը էքէն Պուլղարլար պէյնինատ միւնագաա էքրիք օլմաեօր իսի։ Պու քէրրէ Էսիրնէ կոմէրնէօրիս ժէնէրալ Լէրէնգի աթի տուրէթլէ թէսիլիյի մատրահանա գարար վիրմիշ տիր։ Հէյլէ քի, թարալարընը մահսուլունունն նըսքը, զէրր իտէն Պուլղարլարա, վէ սիկէր նըսքը, հիքիմէթէ վերիլմէք, վէ հիքիմէթէ այիա օլան նըսքի, միհամիրնի Իսլամիեէ թայեէնթընա սարքի օլունճագ տըր։ Իշ պու սուրէթէ թէսմիեէ թարաֆէյնի խոշնաա էյլէմիշ տիր։

—Բէյթատան կէզէթ տը Գէորնը դաղէթասընա չէքիմիշ օլան յուլիս 29 թարիխի պիր թէլեգրաֆնամէսէ կէօրէ, Ավթրիա վէ Մաճարիստան իմբէրատօրու Ֆրանսա ժէզէֆ հազրէթլէրի, պիր ժէնէրալ վէ պիր չոպ միրալայ վէ 50 զաբիթանա, իչ սէնէ միւատթէթ Իրանա կիտիպ, Իրան օրտուսունճա թէնիզաթ իճրա իթմէյէրինէ բուխաաթ իթա էյլէմիշ տիր։

ՊԷՐԼԻՆ ԳՕՆԿՐԷՍԻՆԻՆ ԲՐՕԹՕԳՕԼԱՐԸ.

Ի—ԷՆՃ— Բրեշոֆսկ.

1878 յունիս 19ը իճթիմաը

(Տիւնքի Մանզումէտէն պագըյլէ)

Լօրտ Սալիսպրի մագամը բիասէթէն տէրմիան օլունան միզաքէրէ նօգթասընտան պահս իլէ, Ֆրանսա մուրախխասլարը թարաֆընտան թագտիմ օլունան վարագաստա միւնտէրիճ «Եունանիսթանա հէմ հուտուտ էեալէթ» սէօզիւ եէրինէ, «Բում էեալէթի» իպարէսինին գապուլ օլունմասընը թէքլիֆ, վէ պու սուրէթտէ իպարէյի մէզքիւրէ թատիր օլունտուզու հալտէ, տահա աչըգ օլաճաղընը, վէ Ֆրանսա մուրախխասլարընընը թէքլիֆի էքսէրիեէթը արա իլէ գապուլ օլունուր իսէ, բէնախինին տախի պու պապտէ մուվաֆագաթ կէօսթէրիճէկինի պէեան իտէր։

Միւսիւ Տէբրէ — Ինկիլթէրրա մուրախխասը թարաֆընտան թէքլիֆ օլունան թատիլաթ, Ֆրանսա մուրախխասլարընընը թագտիմ իթտիքլէրի իպարէյի էյգահ իտէմէզ զանն իտէրիմ։

Բէյիս —Գօնկրէսին հուզուրունտա օլան մէսէլէ, պիր սուրէթի թահրիրէտէն իպարէթ օլուպ, պէօյէ չէյլերտէ ապրըգ թարաֆընտան բրօթէսթօ օլունմասընը հալտէ, էքսէրիեէթին գարարը միւթէպէր տիր։ Պինապէրին, գօնկրէ մուվաֆագաթ իտէր իսէ, էվվէլա, Ֆրանսա մուրախխասլարը թարաֆընտան իտիլէն թէքլիֆի, վէ սանիէն, լօրտ Սալիսպրինին թատիլաթընը գուրաեա հէվալէ իտէյիմ։ Պիրինճի զուրանրն թատիլ գապլը օլմագ իւզրէ Ինկիլթէրրանրն թէքլիֆի գապուլ օլունուր իսէ, օլ վէճէյլէ թատիլ, վէ բէտտա օլունուր իսէ, Ֆրանսանրն թէքլիֆի գաթիէն գապուլ իտիլմէ օլուր։

Գօնթ Անտրասի —Մէսէլէնին էսասընա կիրիլմէք իսթէմէմ, պու մատտէ Եունան մուրախխասլարընընը գապուլ օլունուպ օլունմաեաճաղը իւզրինէ գարար վիրմէքտէն իպարէթ տիր զանն իտէրիմ։ Պինապէրին, լօրտ Սալիսպրինին թէքլիֆի թատիլաթ իւզրինէ պէեանը բէյ հագզըմը մուհաֆաղա իլէ պէրապէր, Ֆրանսա թէքլիֆինին գապուլի իչին բէյ իթա իտէրիմ։

Մէհէմմէտ Ալի բաշա, Եունան մուրախխասընընը եալընըզ գօնկրէեէ իպգահաթ վիրմէք իւզրէ գապուլինէ մուխալիֆէթ իթմէտիքլէրինի պէեան իտէրլէր։

Բրէնս Պիսմարգ պատէհու, լօրտ Սալիսպրինին թէքլիֆ իթտիյի թատիլաթը, եանի, «հէմհուտուտ էեալէթլէր» եէրինէ «Բում էեալէթը» եապմագ մէսէլէսինի իքինճի ատֆա օլարագ բէյէ հէվալէ իտէր։

Գօնթ Անտրասի, Ինկիլթէրրա մուրախխասլարընը նապարընտա, զիքր օլունան իքի իպարէ պէյնինտէ նէ ֆարգ պուլունտուզունու սիւալ իպէտիկինտէն, մարքի տը Սալիսպրի, «մէմալիքի Եունանիլէեէ հէմհուտուտա օրմաեան Բում էեալէթլէրի տախի պուլունտուզունտան, Ինկիլթէրրա տէվլէթի, գօնկրէնին, մէզքիւր էեալէթլէրի տախի միւզաքէրէ իթմէսինի արզու իտէր։ Ֆրանսա մուրախխասլարընընը լայիհասընտա եալընըզ էրիրսա իլէ թէսալիատան պահս օլունուեր։ պէնիմ թէքլիֆ իթտիկիմ թատիլաթա թէվֆիգան, Եունան մուրախխասլարընընը հապը պուլունաճաղլարը իճթիմատէ Սէլանիք վէ Էպիրնէ վէ Կիրիտ էեալէթլէրինտէն տախի պահս օլունաճաղ» տէմիշ տիր։

Գօնթ Անտրասի, պու իպգահաթ իւզրինէ, միւքին մէրթէպէ նէթայիճի տասիմ արաեըպ պուլմագ քէնտիսինին մէսէքի իպթիպտաընտան պուլունտուզունու պէեանէ, Եունան մուրախխասլարընընը պէեանը էֆքեարլարընը հուտուտ թահթընա տալմագ մագսատի իլէ, լօրտ Սալիսպրինին թէքլիֆ իթտիյի թատիլաթը գապուլի իչին բէյ իթա իտէր։

Ֆրանսա մուրախխասլարը, քէնտիլէրինին թէքլիֆ իթտիքլէրի իպարէնին իպգասը իչին բէյ իթա իտէրլէր։

Ինկիլթէրրա մուրախխասլարը, թէքլիֆ իթտիքլէրի թատիլաթը գապուլի իչին բէյ իթա իտէրլէր։

Գօնթ Գօրթի, տայիրէյի միւզաքէրաթը թէվսի իմտիկինտէն, Ինկիլթէրրանրն թէքլիֆինի գապուլ իտէր։

Գօնթ տը Լօնէյ, Եունան մուրախխասլարընընը միւթալաաթը նէ տէրէճէ գապուլէ չաեան օլտուզունու թէգդիգ գօնկրէնին տայիրա սէրպէսթ օլաճաղընը պիտիրիր։

Բէյիս, Ըսաեա մուսալանասլարընտան Մէհէմմէտ Ալի բաշա, Բրէնս Կօրչագօֆ, թէքլիֆինամէլրի իւզրինէ իարար իթմէկլերինին սկպէկլերինի պիտիրմէք իչին Ֆրանսա մուրախխասլարընա բրճա իտէր։

Միւսիւ Վատինկթօն. —Միւսիւ Տէբրէյնին թէքլիֆինամէսի իլէ լօրտ Սալիսպրինին թէքլիֆ իթտիկի իպարէ պէյնինտէ պիւյիք պիր ֆարգ եօզ տուր զանն իտէրիմ, ֆագաթ չու ֆարգ վար տրը քի, Ֆրանսա մուրախխասլարը Եունան հիւքիւմէթինի պիր մուրախխաս թայեինինէ տավէթ իթմէքլէ, Եունանիսթան միւթալաաթընընն մէյանընա հուտուտ վագ իթմէեի միւֆիտ կէօրմիչլէր տիր։ Եունան մուրախխասընընը, հուտուտու ճիվարընտա ճէրլեան իսէն ահվալ իւզրինէ պէեանը էֆքեարէ տավէթ օլունմասը գապուլ օլունաճաղընը իսէ տէ, Անթինա գապինէսի սէլահիեէթինին, միւխթէլիֆ էհալիսի պուլունան մահէլլէրէ տախի թէվսիի էսասընը ֆէհմ իտէմէեօրում։ Պէն Եունան հիւքիւմէթինին տայիրէյի միւթալաաթընը թէվսի իթմէքտէն գօրգարըմ։ Պունունլա պէրապէր, թէքլիֆինամէնին իքինճի ֆըգրասը, գօնկրէնին սէրպէսթիի միւլահազասընը վիգաեէ իպէտիկինտէն, չու մէճլիսի ալի, Եունան մուրախխասընընը գանղի միւզաքէրէ վէ իճթիմատէ գապուլ օլունաճաղը մագամը բրասէթէն պէեան օլունտու։

Միւսիւ Վատինկթօն. —Պուլղարիսթան մէսէլէսինին գարարընէ գիր օրմասընա գատար պէքլէմէք, վէ հէր հալտէ պու պապտէ պու կիւն գարար վիրմէք մինասիպ օլուր զանն իտէրիմ։

Գօնթ Անտրասի, Եունան մուրախխասլարընընն եէվմը գապուլինէ պու կիւն գարար վիրմէեէ լիւզում կէօրմէզ։

Միւսիւ Տէբրէ. —Թէքլիֆինամէ իքի միւլահազաեը ճամի օլուպ, էվվէլա, էեալաեը միւթէճամիրէ միւզաքէրէսինտէ, Ֆրանսա թէքլիֆինամէսինէ թէվֆիգան Եունան մուրախխասընընն հազըր պուլունմասընը գօնկրէ տախի էլզէմ ատտա իթմիշ տիր։ Սանիէն, պու մէճլիսի ալի, միւզաքէրաթը սայիրէտ իսթէտիի զէման Եունան մուրախխասընընը տախի տավէթ իտէճէք տիր։

Բրէնս Պիսմարգ. — Եունան մուրախխասը, գօնկրէնին, քէնտիսինի իսթիմա իթմէք իսթէտիի զէման գապուլ օլունաճաղ տըր։ Պու անտէ իսէ գօնկրէ ազասը թարաֆընտան հէնուզ պէյէ պիր թէքլիֆ օրմամըշ տըր։ Պինէէն ալէյհ Պուլղարիսթան մէսէլէսինէտ էթթիհասը էֆքեար մէմուլ օլտուզու սըրատա, իթթիֆագընը միւշքիլաթընը արթըրապիլիր պիր սէպէպտէ ճէտիտ իհտիասընա լիւզում կէօրէմէմ։ Շիմտիքի գօնկրէ թարաֆընտան պու խուսուսատա պէեանը էֆքեար օլունմաեըպ, ճէնուպի Պուլղարիսթան նիզամաթընընն միւզաքէրաթընա զատար պու մէսէլէ թէէսիր օլունապիլիր։ Պու կիւն միւզաքէրէ օլունաճաղ մէսայիլ իսթիմամ պուլմուշ տուր։

Գօնթ Շուվալով —Ավստրիա վէ Ինկիլթէրրա վէ Բուսիա մուրախխասլարընընն, յունիսին 23ինճի ճումա կիւնիւնէ թատիզ օլունան կէլէճէք իճթիմատէ Պուլղարիսթան մէսէլէսինի միւզաքէրէյէ հազըր պուլունաճաղլարընը մէմուլ իսէր իսէմ տէ, տէվվէթլէր պէյնինտէ թատիի էֆքեարա նէզարէն, մէզքիւր իճթիմանընն ճումա իրթէսինէ թատիզի միւնասիպ օլուր։

Բէյիս զօ կրէնին բէյնինի պարգատան սոնրա, մէճլիսի ճումա կիւնիւնտէ տախի տավէթ իտէպիմէք հազընը մուհաֆաղա իլէ պէրապէր, կէլէճէք իճթիմանի յունիսին 23ինճի ճումա իրթէսի կիւնիւնէ թատիզ էյլէմի։

Մէճլիս սաաթ 4 տէ գարանը։

(Մուրախխասլարընն իմզասը)

(Տէվամի)

ԷՍՐԱՐԸ ՀԻՆՏ

— 50 —

30

ԿԻՃԷ ԶԻԵԱՐԷԹԻ

Պու արա Հինտլիէրին, Ֆիլէր մէզարըզընտան չըգարքէն չըզըրարդլարը թիւրքիւ, ճօրճ Մալզօնուն դուլազընա գատար վասըլ օլարագ, մէզքիւր սէտա, վագտա բիւդկեար սէպէպինէ հավատա տագրըտըզընտան, պէնիսիզ սուրէթտէ իշիտիմքէք իտի իսէ տէ, ենինէ պուենուն վահշէթի մէրգում տէլիզանընեա թէէսսիր իտէրէք,

— Գա՛գի, պունպար ֆագիրլար տրը, տէյի՞մի, ատտի։

— Էօյլէ զանն իտէրիմ, էֆէնտիմ, տէեու ճէվապ վիրտի Գագի։

— Էօյլէ իսէ պիր ագ չարուդ եիւրիւեիսլ եէթիշլիմ։

Մէրգում պու սէօզլէրի սէօյլեէրէք, հայվանընը միւրաթլի գէյտուրմանա պաշլասը, ֆագաթ պէշ ան տարտ կիթաբքանն սոնրա, թէքքար տուրտուրտու, վէ էթրաֆա զուլազ վիրտի։

Պու էսնատէ սէտաէր տո բմուշ օլտուզունան, ճօրճ քէնտի քէնտուէէ,

—Աճապա թամ պիզիմ կէլտիկիմիզ վաղըթ կիթտիյի՞ մի, տէտի մէյեուսիեէթլէ, տօզրուսու պու պիր պէտապաթլըգ տըր։

Վէ պիր ագ սիւքիւթտէն սոնրա, չէյլէ իլավէ իթտի։

—Լաքին պու մէգարլըզընը գաբուսու նէ՞ըէտէ տիր։

—Պիզտէն եիւզ տարմ գատար ուզագ տատըր, եանի օվաեա հաքիմ օլան չու սիեահ գտեարընը իչինտէ տիր, տէեու ճէվապ վիրտի Գագի։

—Էօյլէ իսէ, հայտէյին կիտէլիմ։

Ֆիլվագը ճօրճ տիքընը օլթարաֆս տօզրու սիրմէք իւզրէ իքէն, Գագի հայվանընն եուլարընընտան թութ թատու, վէ ճօրճ պուենա իսթիապէն,

—Նէ՞ եաբեեօրսուն, վէ նէ՞ իչին թէվզըի իսթեօրսուն, տէտի։

—Էֆէնտիմ, սիզ պէնի քէնտինիզէ գըյավուզ նատպ իթտինիզ, պէնատէնիզատ մուվաֆագաթ իթտիմ։

—Էյ։

—Ֆագաթ պիհուտէ պիր մուխթարաեա տիվանէճէ դարը չըզմանընը միւսատ, տէ իտէճէկիմէ ասլա պէզ վիրմէմիմ։

—Նէ՞ տիմէք իսթէեօրսուն։

—Շուենու տիմէք իսթէեօրում քի, սիզ պու պէյիրլէր իլէ, քիմենինն կէօրէմէճէկիզ չու գտեանընն կէտիկի ալթընատա սուրատաղընը։ Վէ մէզարըզա եալընը պէն կիրիպ, վէ սիզին տախի պէզազ տանմէհմէտ Ալի բաշա, Եունան մուրախխասընընն եալընը գօնկրէեէ իպգահաթ վիրմէք իւզրէ գապուլինէ մուխալիֆէթ իթմէտիքլէրինի պէեան իտէրլէր։

Բրէնս Պիսմարգ պատէհու, լօրտ Սալիսպրինին թէքլիֆ իթտիյի թատիլաթը, եանի, «հէմհուտուտ էեալէթլէր» եէրինէ «Բում էեալէթը» եապմագ մէսէլէսինի իքինճի ատֆա օլարագ բէյէ հէվալէ իտէր։

Գօնթ Անտրասի, Ինկիլթէրրա մուրախխասլարընը նապարընտա, զիքր օլունան իքի իպարէ պէյնինտէ նէ ֆարգ պուլունտուզունու սիւալ իպէտիկինտէն, մարքի տը Սալիսպրի, «մէմալիքի Եունանիլէեէ հէմհուտուտա օրմաեան Բում էեալէթլէրի տախի պուլունտուզունտան, Ինկիլթէրրա տէվլէթի, գօնկրէնին, մէզքիւր էեալէթլէրի տախի միւզաքէրէ իթմէսինի արզու իտէր։ Ֆրանսա մուրախխասլարընընն լայիհասընտա եալընը էրիրսա իլէ թէսալիատան պահս օլունուեր։ պէնիմ թէքլիֆ իթտիկիմ թատիլաթա թէվֆիգան, Եունան մուրախխասլարընընն հապը պուլունաճաղլարը իճթիմատէ Սէլանիք վէ Էպիրնէ վէ Կիրիտ էեալէթլէրինտէն տախի պահս օլունաճաղ» տէմիշ տիր։

Գօնթ Անտրասի, պու իպգահաթ իւզրինէ, միւքին մէրթէպէ նէթայիճի տասիմ արաեըպ պուլմագ քէնտիսինին մէսէքի իպթիպտաընտան պուլունտուզունու պէեանէ, Եունան մուրախխասլարընընն պէեանը էֆքեարլարընը հուտուտ թահթընա տալմագ մագսատի իլէ, լօրտ Սալիսպրինին թէքլիֆ իթտիյի թատիլաթը գապուլի իչին բէյ իթա իտէր։

Ֆրանսա մուրախխասլարը, քէնտիլէրինին թէքլիֆ իթտիքլէրի իպարէնին իպգասը իչին բէյ իթա իտէրլէր։

Ինկիլթէրրա մուրախխասլարը, թէքլիֆ իթտիքլէրի թատիլաթը գապուլի իչին բէյ իթա իտէրլէր։

Գօնթ Գօրթի, տայիրէյի միւզաքէրաթը թէվսի իմտիկինտէն, Ինկիլթէրրանրն թէքլիֆինի գապուլ իտէր։

Գօնթ տը Լօնէյ, Եունան մուրախխասլարընընն միւթալաաթը նէ տէրէճէ գապուլէ չաեան օլտուզունու թէգդիգ գօնկրէնին տայիրա սէրպէսթ օլաճաղընը պիտիրիր։

Բէյիս, Ըսաեա մուսալանասլարընտան Մէհէմմէտ Ալի բաշա, Բրէնս Կօրչագօֆ, թէքլիֆինամէլրի իւզրինէ իարար իթմէկլերինին սկպէկլերինի պիտիրմէք իչին Ֆրանսա մուրախխասլարընա բրճա իտէր։

Միւսիւ Վատինկթօն. —Միւսիւ Տէբրէյնին թէքլիֆինամէսի իլէ լօրտ Սալիսպրինին թէքլիֆ իթտիկի իպարէ պէյնինտէ պիւյիք պիր ֆարգ եօզ տուր զանն իտէրիմ, ֆագաթ չու ֆարգ վար տրը քի, Ֆրանսա մուրախխասլարը Եունան հիւքիւմէթինի պիր մուրախխաս թայեինինէ տավէթ իթմէքլէ, Եունանիսթան միւթալաաթընընն մէյանընա հուտուտ վագ իթմէեի միւֆիտ կէօրմիչլէր տիր։ Եունան մուրախխասընընը, հուտուտու ճիվարընտա ճէրլեան իսէն ահվալ իւզրինէ պէեանը էֆքեարէ տավէթ օլունմասը գապուլ օլունաճաղընը իսէ տէ, Անթինա գապինէսի սէլահիեէթինին, միւխթէլիֆ էհալիսի պուլունան մահէլլէրէ տախի թէվսիի էսասընը ֆէհմ իտէմէեօրում։ Պէն Եունան հիւքիւմէթինին տայիրէյի միւթալաաթընը թէվսի իթմէքտէն գօրգարըմ։ Պունունլա պէրապէր, թէքլիֆինամէնին իքինճի ֆըգրասը, գօնկրէնին սէրպէսթիի միւլահազասընը վիգաեէ իպէտիկինտէն, չու մէճլիսի ալի, Եունան մուրախխասընընը գանղի միւզաքէրէ վէ իճթիմատէ գապուլ օլունաճաղը մագամը բրասէթէն պէեան օլունտու։

Միւսիւ Վատինկթօն. —Պուլղարիսթան մէսէլէսինին գարարընէ գիր օրմասընա գատար պէքլէմէք, վէ հէր հալտէ պու պապտէ պու կիւն գարար վիրմէքմէք մինասիպ օլուր զանն իտէրիմ։

Գօնթ Անտրասի, Եունան մուրախխասլարընընն եէվմը գապուլինէ պու կիւն գարար վիրմէեէ լիւզում կէօրմէզ։

Միւսիւ Տէբրէ. —Թէքլիֆինամէ իքի միւլահազաեը ճամի օլուպ, էվվէլա, էեալաեը միւթէճամիրէ միւզաքէրէսինտէ, Ֆրանսա թէքլիֆինամէսինէ թէվֆիգան Եունան մուրախխասընընն հազըր պուլունմասընը գօնկրէ տախի էլզէմ ատտա իթմիշ տիր։ Սանիէն, պու մէճլիսի ալի, միւզաքէրաթը սայիրէտ իսթէտիի զէման Եունան մուրախխասընընն հազըր պուլունմասընը գօնկրէ տախի էլզէմ ատտա իթմիշ տիր։ Սանիէն, պու մէճլիսի ալի, միւզաքէրաթը սայիրէտ իսթէտիի զէման Եունան մուրախխասընընը տախի տավէթ իտէճէք տիր։

Բրէնս Պիսմարգ. — Եունան մուրախխասը, գօնկրէնին, քէնտիսինի իսթիմա իթմէք իսթէտիի զէման գապուլ օլունաճաղ տըր։ Պու անտէ իսէ գօնկրէ ազասը թարաֆընտան հէնուզ պէյէ պիր թէքլիֆ օրմամըշ տըր։ Պինէէն ալէյհ Պուլղարիսթան մէսէլէսինէտ էթթիհասը էֆքեար մէմուլ օլտուզու սըրատա, իթթիֆագընը միւշքիլաթընը արթըրապիլիր պիր սէպէպտէ ճէտիտ իհտիասընա լիւզում կէօրէմէմ։ Շիմտիքի գօնկրէ թարաֆընտան պու խուսուսատա պէեանը էֆքեար օլունմաեըպ, ճէնուպի Պուլղարիսթան նիզամաթընընն միւզաքէրաթընա զատար պու մէսէլէ թէէսիր օլունապիլիր։ Պու կիւն միւզաքէրէ օլունաճաղ մէսայիլ իսթիմամ պուլմուշ տուր։

Գօնթ Շուվալով —Ավստրիա վէ Ինկիլթէրրա վէ Բուսիա մուրախխասլարընընն, յունիսին 23ինճի ճումա կիւնիւնէ թատիզ օլունան կէլէճէք իճթիմատէ Պուլղարիսթան մէսէլէսինի միւզաքէրէյէ հազըր պուլունաճաղլարընը մէմուլ իսէր իսէմ տէ, տէվվէթլէր պէյնինտէ թատիի էֆքեարա նէզարէն, մէզքիւր իճթիմանընն ճումա իրթէսինէ թատիզի միւնասիպ օլուր։

Բէյիս զօ կրէնին բէյնինի պարգատան սոնրա, մէճլիսի ճումա կիւնիւնտէ տախի տավէթ իտէպիմէք հազընը մուհաֆաղա իլէ պէրապէր, կէլէճէք իճթիմանի յունիսին 23ինճի ճումա իրթէսի կիւնիւնէ թատիզ էյլէմի։

Մէճլիս սաաթ 4 տէ գարանը։

(Մուրախխասլարընն իմզասը)

(Տէվամի)

—Աճապա թամ պիզիմ կէլտիկիմիզ վաղըթ կիթտիյի՞ մի, տէտի մէյեուսիեէթլէ, տօզրուսու պու պիր պէտապաթլըգ տըր։

Վէ պիր ագ սիւքիւթտէն սոնրա, չէյլէ իլավէ իթտի։

—Լաքին պու մէգարլըզընը գաբուսու նէ՞ըէտէ տիր։

—Պիզտէն եիւզ տարմ գատար ուզագ տատըր, եանի օվաեա հաքիմ օլան չու սիեահ գտեարընը իչինտէ տիր, տէեու ճէվապ վիրտի Գագի։

—Էօյլէ իսէ, հայտէյին կիտէլիմ։

Ֆիլվագը ճօրճ տիքընը օլթարաֆս տօզրու սիրմէք իւզրէ իքէն, Գագի հայվանընն եուլարընընտան թութ թատու, վէ ճօրճ պուենա իսթիապէն,

—Նէ՞ եաբեեօրսուն, վէ նէ՞ իչին թէվզըի իսթեօրսուն, տէտի։

—Էֆէնտիմ, սիզ պէնի քէնտինիզէ գըյավուզ նատպ իթտինիզ, պէնատէնիզատ մուվաֆագաթ իթտիմ։

—Էյ։

—Ֆագաթ պիհուտէ պիր մուխթարաեա տիվանէճէ դարը չըզմանընը միւսատ, տէ իտէճէկիմէ ասլա պէզ վիրմէմիմ։

—Նէ՞ տիմէք իսթէեօրսուն։

—Շուենու տիմէք իսթէեօրում քի, սիզ պու պէյիրլէր իլէ, քիմենինն կէօրէմէճէկիզ չու գտեանընն կէտիկի ալթընատա սուրատաղընը։ Վէ մէզարըզա եալընը պէն կիրիպ, վէ սիզին տախի պէզազ տանմէհմէտ Ալի բաշա, Եունան մուրախխասընընն եալընը գօնկրէեէ իպգահաթ վիրմէք իւզրէ գապուլինէ մուխալիֆէթ իթմէտիքլէրինի պէեան իտէրլէր։

Բրէնս Պիսմարգ պատէհու, լօրտ Սալիսպրինին թէքլիֆ իթտիյի թատիլաթը, եանի, «հէմհուտուտ էեալէթլէր» եէրինէ «Բում էեալէթը» եապմագ մէսէլէսինի իքինճի ատֆա օլարագ բէյէ հէվալէ իտէր։

Գօնթ Անտրասի, Ինկիլթէրրա մուրախխասլարընը նապարընտա, զիքր օլունան իքի իպարէ պէյնինտէ նէ ֆարգ պուլունտուզունու սիւալ իպէտիկինտէն, մարքի տը Սալիսպրի, «մէմալիքի Եունանիլէեէ հէմհուտուտա օրմաեան Բում էեալէթլէրի տախի պուլունտուզունտան, Ինկիլթէրրա տէվլէթի, գօնկրէնին, մէզքիւր էեալէթլէրի տախի միւզաքէրէ իթմէսինի արզու իտէր։ Ֆրանսա մուրախխասլարընընն լայիհասընտա եալընը էրիրսա իլէ թէսալիատան պահս օլունուեր։ պէնիմ թէքլիֆ իթտիկիմ թատիլաթա թէվֆիգան, Եունան մուրախխասլարընընն հապը պուլունաճաղլարը իճթիմատէ Սէլանիք վէ Էպիրնէ վէ Կիրիտ էեալէթլէրինտէն տախի պահս օլունաճաղ» տէմիշ տիր։

Գօնթ Անտրասի, պու իպգահաթ իւզրինէ, միւքին մէրթէպէ նէթայիճի տասիմ արաեըպ պուլմագ քէնտիսինին մէսէքի իպթիպտաընտան պուլունտուզունու պէեանէ, Եունան մուրախխասլարընընն պէեանը էֆքեարլարընը հուտուտ թահթընա տալմագ մագսատի իլէ, լօրտ Սալիսպրինին թէքլիֆ իթտիյի թատիլաթը գապուլի իչին բէյ իթա իտէր։

Ֆրանսա մուրախխասլարը, քէնտիլէրինին թէքլիֆ իթտիքլէրի իպարէնին իպգասը իչին բէյ իթա իտէրլէր։

Ինկիլթէրրա մուրախխասլարը, թէքլիֆ իթտիքլէրի թատիլաթը գապուլի իչին բէյ իթա իտէրլէր։

Գօնթ Գօրթի, տայիրէյի միւզաքէրաթը թէվսի իմտիկինտէն, Ինկիլթէրրանրն թէքլիֆինի գապուլ իտէր։

Գօնթ տը Լօնէյ, Եունան մուրախխասլարընընն միւթալաաթը նէ տէրէճէ գապուլէ չաեան օլտուզունու թէգդիգ գօնկրէնին տայիրա սէրպէսթ օլաճաղընը պիտիրիր։

Բէյիս, Ըսաեա մուսալանասլարընտան Մէհէմմէտ Ալի բաշա, Բրէնս Կօրչագօֆ, թէքլիֆինամէլրի իւզրինէ իարար իթմէկլերինին սկպէկլերինի պիտիրմէք իչին Ֆրանսա մուրախխասլարընա բրճա իտէր։

Միւսիւ Վատինկթօն. —Միւսիւ Տէբրէյնին թէքլիֆինամէսի իլէ լօրտ Սալիսպրինին թէքլիֆ իթտիկի իպարէ պէյնինտէ պիւյիք պիր ֆարգ եօզ տուր զանն իտէրիմ, ֆագաթ չու ֆարգ վար տրը քի, Ֆրանսա մուրախխասլարը Եունան հիւքիւմէթինի պիր մուրախխաս թայեինինէ տավէթ իթմէքլէ, Եունանիսթան միւթալաաթընընն մէյանընա հուտուտ վագ իթմէեի միւֆիտ կէօրմիչլէր տիր։ Եունան մուրախխասընընը, հուտուտու ճիվարընտա ճէրլեան իսէն ահվալ իւզրինէ պէեանը էֆքեարէ տավէթ օլունմասը գապուլ օլունաճաղընը իսէ տէ, Անթինա գապինէսի սէլահիեէթինին, միւխթէլիֆ էհալիսի պուլունան մահէլլէրէ տախի թէվսիի էսասընը ֆէհմ իտէմէեօրում։ Պէն Եունան հիւքիւմէթինին տայիրէյի միւթալաաթընը թէվսի իթմէքտէն գօրգարըմ։ Պունունլա պէրապէր, թէքլիֆինամէնին իքինճի ֆըգրասը, գօնկրէնին սէրպէսթիի միւլահազասընը վիգաեէ իպէտիկինտէն, չու մէճլիսի ալի, Եունան մուրախխասընընը գանղի միւզաքէրէ վէ իճթիմատէ գապուլ օլունաճաղը մագամը բրասէթէն պէեան օլունտու։

Միւսիւ Վատինկթօն. —Պուլղարիսթան մէսէլէսինին գարարընէ գիր օրմասընա գատար պէքլէմէք, վէ հէր հալտէ պու պապտէ պու կիւն գարար վիրմէքմէք մինասիպ օլուր զանն իտէրիմ։

Գօնթ Անտրասի, Եունան մուրախխասլարընընն եէվմը գապուլինէ պու կիւն գարար վիրմէեէ լիւզում կէօրմէզ։

Միւսիւ Տէբրէ. —Թէքլիֆինամէ իքի միւլահազաեը ճամի օլուպ, էվվէլա, էեալաեը միւթէճամիրէ միւզաքէրէսինտէ, Ֆրանսա թէքլիֆինամէսինէ թէվֆիգան Եունան մուրախխասընընն հազըր պուլունմասընը գօնկրէ տախի էլզէմ ատտա իթմիշ տիր։ Սանիէն, պու մէճլիսի ալի, միւզաքէրաթը սայիրէտ իսթէտիի զէման Եունան մուրախխասընընը տախի տավէթ իտէճէք տիր։

Բրէնս Պիսմարգ. — Եունան մուրախխասը, գօնկրէնին, քէնտիսինի իսթիմա իթմէք իսթէտիի զէման գապուլ օլունաճաղ տըր։ Պու անտէ իսէ գօնկրէ ազասը թարաֆընտան հէնուզ պէյէ պիր թէքլիֆ օրմամըշ տըր։ Պինէէն ալէյհ Պուլղարիսթան մէսէլէսինէտ էթթիհասը էֆքեար մէմուլ օլտուզու սըրատա, իթթիֆագընը միւշքիլաթընը արթըրապիլիր պիր սէպէպտէ ճէտիտ իհտիասընա լիւզում կէօրէմէմ։ Շիմտիքի գօնկրէ թարաֆընտան պու խուսուսատա պէեանը էֆքեար օլունմաեըպ, ճէնուպի Պուլղարիսթան նիզամաթընընն միւզաքէրաթընա զատար պու մէսէլէ թէէսիր օլունապիլիր։ Պու կիւն միւզաքէրէ օլունաճաղ մէսայիլ իսթիմամ պուլմուշ տուր։

Գօնթ Շուվալով —Ավստրիա վէ Ինկիլթէրրա վէ Բուսիա մուրախխասլարընընն, յունիսին 23ինճի ճումա կիւնիւնէ թատիզ օլունան կէլէճէք իճթիմատէ Պուլղարիսթան մէսէլէսինի միւզաքէրէյէ հազըր պուլունաճաղլարընը մէմուլ իսէր իսէմ տէ, տէվվէթլէր պէյնինտէ թատիի էֆքեարա նէզարէն, մէզքիւր իճթիմանընն ճումա իրթէսինէ թատիզի միւնասիպ օլուր։

Բէյիս զօ կրէնին բէյնինի պարգատան սոնրա, մէճլիսի ճումա կիւնիւնտէ տախի տավէթ իտէպիմէք հազընը մուհաֆաղա իլէ պէրապէր, կէլէճէք իճթիմանի յունիսին 23ինճի ճումա իրթէսի կիւնիւնէ թատիզ էյլէմի։

Մէճլիս սաաթ 4 տէ գարանը։

(Մուրախխասլարընն իմզասը)

(Տէվամի)

ԷՍՐԱՐԸ ՀԻՆՏ

— 50 —

30

ԿԻՃԷ ԶԻԵԱՐԷԹԻ

Պու արա Հինտլիէրին, Ֆիլէր մէզարըզընտան չըգարքէն չըզըրարդլարը թիւրքիւ, ճօրճ Մալզօնուն դուլազընա գատար վասըլ օլարագ, մէզքիւր սէտա, վագտա բիւդկեար սէպէպինէ հավատա տագրըտըզընտան, պէնիսիզ սուրէթտէ իշիտիմքէք իտի իսէ տէ, ենինէ պուենուն վահշէթի մէրգում տէլիզանընեա թէէսսիր իտէրէք,

— Գա՛գի, պունպար ֆագիրլար տրը, տէյի՞մի, ատտի։

— Էօյլէ զանն իտէրիմ, էֆէնտիմ, տէեու ճէվապ վիրտի Գագի։

— Էօյլէ իսէ պիր ագ չարուդ եիւրիւեիսլ եէթիշլիմ։

Մէրգում պու սէօզլէրի սէօյլեէրէք, հայվանընը միւրաթլի գէյտուրմանա պաշլասը, ֆագաթ պէշ ան տարտ կիթաբքանն սոնրա, թէքքար տուրտուրտու, վէ էթրաֆա զուլազ վիրտի։

Պու էսնատէ սէտաէր տո բմուշ օլտուզունան, ճօրճ քէնտի քէնտուէէ,

—Աճապա թամ պիզիմ կէլտիկիմիզ վաղըթ կիթտիյի՞ մի, տէտի մէյեուսիեէթլէ, տօզրուսու պու պիր պէտապաթլըգ տըր։

Վէ պիր ագ սիւքիւթտէն սոնրա, չէյլէ իլավէ իթտի։

—Լաքին պու մէգարլըզընը գաբուսու նէ՞ըէտէ տիր։

—Պիզտէն եիւզ տարմ գատար ուզագ տատըր, եանի օվաեա հաքիմ օլան չու սիեահ գտեարընը իչինտէ տիր, տէեու ճէվապ վիրտի Գագի։

—Էօյլէ իսէ, հայտէյին կիտէլիմ։

Ֆիլվագը ճօրճ տիքընը օլթարաֆս տօզրու սիրմէք իւզրէ իքէն, Գագի հայվանընն եուլարընընտան թութ թատու, վէ ճօրճ պուենա իսթիապէն,

—Նէ՞ եաբեեօրսուն, վէ նէ՞ իչին թէվզըի իսթեօրսուն, տէտի։

—Էֆէնտիմ, սիզ պէնի քէնտինիզէ գըյավուզ նատպ իթտինիզ, պէնատէնիզատ մուվաֆագաթ իթտիմ։

—Էյ։

—Ֆագաթ պիհուտէ պիր մուխթարաեա տիվանէճէ դարը չըզմանընը միւսատ, տէ իտէճէկիմէ ասլա պէզ վիրմէմիմ։

—Նէ՞ տիմէք իսթէեօրսուն։

—Շուենու տիմէք իսթէեօրում քի, սիզ պու պէյիրլէր իլէ, քիմենինն կէօրէմէճէկիզ չու գտեանընն կէտիկի ալթընատա սուրատաղընը։ Վէ մէզարըզա եալընը պէն կիրիպ, վէ սիզին տախի պէզազ տանմէհմէտ Ալի բաշա, Եունան մուրախխասընընն եալընը գօնկրէեէ իպգահաթ վիրմէք իւզրէ գապուլինէ մուխալիֆէթ իթմէտիքլէրինի պէեան իտէրլէր։

Բրէնս Պիսմարգ պատէհու, լօրտ Սալիսպրինին թէքլիֆ իթտիյի թատիլաթը, եանի, «հէմհուտուտ էեալէթլէր» եէրինէ «Բում էեալէթը» եապմագ մէսէլէսինի իքինճի ատֆա օլարագ բէյէ հէվալէ իտէր։

Գօնթ Անտրասի, Ինկիլթէրրա մուրախխասլարընը նապարընտա, զիքր օլունան իքի իպարէ պէյնինտէ նէ ֆարգ պուլունտուզունու սիւալ իպէտիկինտէն, մարքի տը Սալիսպրի, «մէմալիքի Եունանիլէեէ հէմհուտուտա օրմաեան Բում էեալէթլէրի տախի պուլունտուզունտան, Ինկիլթէրրա տէվլէթի, գօնկրէնին, մէզքիւր էեալէթլէրի տախի միւզաքէրէ իթմէսինի արզու իտէր։ Ֆրանսա մուրախխասլարընընն լայիհասընտա եալընը էրիրսա իլէ թէսալիատան պահս օլունուեր։ պէնիմ թէքլիֆ իթտիկիմ թատիլաթա թէվֆիգան, Եունան մուրախխասլարընընն հապը պուլունաճաղլարը իճթիմատէ Սէլանիք վէ Էպիրնէ վէ Կիրիտ էեալէթլէրինտէն տախի պահս օլունաճաղ» տէմիշ տիր։

Գօնթ Անտրասի, պու իպգահաթ իւզրինէ, միւքին մէրթէպէ նէթայիճի տասիմ արաեըպ պուլմագ քէնտիսինին մէսէքի իպթիպտաընտան պուլունտուզունու պէեանէ, Եունան մուրախխասլարընընն պէեանը էֆքեարլարընը հուտուտ թահթընա տալմագ

Թէքֆուրտաղընտան յուլիս 28 թարիխի իւէ Լա Թիւրքի զազէթասընա եազըմըշ տըր.

Պիր գաչ կիւն մուգատտէմ Այ-Սթէֆանօստան պուրատա պիր միւ-հէնտիս իւէ պիր խայլի ամէլէ վիրուա լյլէտի։ Պունլար Պէրլին մուահէտէսի-նին իմբէրաթօր Թարաֆընտան Թաս-տիգինի միւթէազբզ, պուրատան հա-րէքէթլէ Ռուսիատա կիտէճէք օլան ասաքիրի խասսանընը վարօրլարա իր-քեապ օլունապիլմէսի իչին պիր իսկէ-լէ ինչա իտէճէքլէր տիր։

Ռիվաեէթ օլունտուղունա կէօրէ, իմբէրաթօր Լիվատեատա սէյեահա-թընտա Օտէսատա թէվզբիլա, իշպու ասաքիրի խասսանընը օրատա վիրու-տինտէ, քէնտիլէրինէ պիր կէչիտ ռէսմի իճրա իթթիրէճէք տիր։ Պու կիւնքի կիւն Թէքֆուրտաղընտա պու-լունան տասաքիրին պագիէսի, պուրա-տան, ասաքիրի խասսանընը ազիմէթին-տէն իքի իւչ տյ սօնրա եօլա չըզ ճագ տըր։ Պիր չօգ սէնէլէրտէն պէրու եան-մըշ օլան պիր քիլիսէնին արտըսի իւ-զերինէ պու քէրրէ պիր արապա եօլու թէրսիմ օլունտու։ Խայլի սէնէլէրտէն պէրու մէզքիւր արաղի, էրմէնի լէրլէ ռումար պէյնինտէ միւնազատա սէ-պէպիեէթ վիրմիշ իսի։ Պապը Ալի, հէր նէ զատար պիր գաչ տէֆալար, մէզքիւր քիլիսէնին էրմէնի քիլիսէսի օլտուղունա տայիր էրմէնիլէրէ պիր գաչ ֆէրմանլար վիրմիշ իսկ տէ, Ռումլար Լոտտալարընտան վազ կէչմէմէքտէ տիրլէր։

Պու սէնէ աչար վերկիսի սէքիզ պին լիրատա սաթըլըր։ Էրէյլի, Հայ-բապօլ, վէ Մալկարա աչարը պունուն տախիլինտէ օրմատըզընտան, աչարը մէզքիւր էյի ֆիեաթլա սաթըլմըշ տի-մէք տիր։

—

Մուհարպէպ էսնասընտա Ռուսիա զոն-սօլոսխանէսի իչլերի, Ամանեա զոնսօլոս-խանէսինէ հավալէ օլունարաղ, միուսլա-հատա գատար Ռուսիա իչլերիյէ մէշզուլ օր-մալարընտա մուգապիլ, զոնսօլոսխանէ մէ-մուրլարը պէյնինտէ թէվզի օլունմագ իւզ-րէ, պու քէրրէ Ռուսիա տէվլէթի ճանի-պինտէն 700 լիրա իթա օլունմուշ, վէ պունատան զոնսօլոսխանէ զավալարընընը հիսէպինէ իքիշէր լիրա խապէթ լյլէմիշ տիր։

—

Շամտան եազըմըշ տըր.

Ճիվար պաղը նահիեէլէրտէ զուհուր ի-տէն հայվան խասթալըզը ալֆ օրմանա պաշլամըշ տըր։ Վալի բաշա թարաֆըն-տան Համա սանճաղընա օն պին Զէրքէս միւհամիրինին իսքեանը էմրի իւզերինէ, մէզքիւր սանճաղընն էհալիսի, պունլարընն իսքեանը իչին մուավէնէթը լազըմէյի խյիա իթթիլլեր, վէ սայիրլէրի տախի պու Զէր-քէսլէրէ պիր սէնէ թօհուտուգ օրմագ իւզ-րէ, ալթը պին քիլէ պուղոայ, վէ տէօրթ պին քիլէ արբա իթա իթթիլլեր տիր։

—

Պէյօղլունտան Սկանդիեէ գատար, պիր ինկիլիզ զումբանեասը մարիֆէթի իլէ տէնիզ ալթընտան ինչա օլունան թէլեկրաֆ խաթթը կէչէն ճիւմա իրթէսի կիւնիւ մուխասէրաթա պաշլամըշ տըր։ Հիւքիւ-մէթը Սէնիեէնին գումբանեա իլէ ագտ իթթիյի մուգավէլէ մուճիպինճէ, իշպու խաթթ իլէ պիա իւճրէթ եէվմի պին լուա-ղէթ նագլ իթթիրէպիլճէկինտէն, իշպու պիրինճի կիւնիւ նագլ օլունան թէլեկրաֆ-նամէլէր հէման քեամիլէն ըսմի տիր։ Պունատան մատտա, հիւքիւմէթ իշպու խաթթ իլէ Թիւրքէհ թէլեկրաֆնամէլէրի նագլ իթթիրմէք իչին Տերիսաատէթ իլէ Սկանիքտէ իքի վէ եա իչ թէլեկրաֆ մէ-մուրլարը ուլունտուրուպ, մէմուրիյնի միւմանիլէ յէիմատա զումբանեա թարաֆը-տան սէնէվի 150 չիր Ինկիլիզ լիրասը մաաշ վերիլճէք տիր։

Սօն բոսթա իլէ կէլէն Էվրոբա զազէթալարընտա կէօրիւլէն թէլեկ-րաֆ հավատիսլերի տիր.

Ռուսճուգ, 23 յուլիս

Պուլղարիսթանը Ռուսլաշտըրմատա ճիտատէն իպթիտար օլունուեօր։ Քէն-տիլէրինի հիւրը վէ սէրպէսթ զանն իթ-միշ օլան Պուլղարլարը, սէրպէսթ իլէ-րինտէն իսթիֆատէեէ գլեամ իթմէ-լերի իւզերինէ, խէյատատ պուլուն-տուգլարընը, Ռուսիալըլար Պուլղարիս-թանա օլտուզճա չիտատէթի պիր սու-ըսթէլ անլաթմըշլար տըր։ Ռուսիա հիւքիւմէթի, Պուլղարլարա սէրպէս-թէյի մէզհէպ պիլէ իթա իթթիյիպ, Պուլղար քիլիսէսինին, Բէթրսպուրգ սինօթ օսու թահթը իտարէյի բուհա-նիէսինատ պուլունաճաղընը էմր էյլէ-միշ տիր։ Պուլղար բաբասարը, իշպու գարարը գապուլ իտէմէէճէքլէրինի պիլտիրտիքլէրինատէն, Ռուսիա պուն-լարընը եէրինէ Ռուս բաբասարը թայ-էին իտէճէկինի ճէվապէն պէեան էյ-լէմիշ տիր։ Ֆիլհագիգէ, Ռուսիատան կէլմիշ օլան եիւզ գատար բաբաս, Պուլղար քիլիսէսինէ թայէին օլուն-մուշլար տըր։ Պու բաբասլարատան պու եազընտա պիր չօղունուն տահա վի-րուտինէ պէրլէնմէքտէ օլուպ, պուն-լար էօրիւմճէք աղը կիպի հէր թարա-ֆա տաղըլաճագլար տըր։ Պուլղարլար հիչ պիր վէճհ իլէ մէմնուն վէ խօշնուտ տէյիլ տիրլէր։

Բօմա, 24 յուլիս

Լա Գաբիթալ զազէթասընընը պէ-եանընա կէօրէ, միւսիւ Քէրօլինին տիւն միւսիւ տը Քէօտըլ իլէ վուզու պուլան միւքեալէմէսի Եունան մէսէ-լէսի իւզերինէ ճէրէեան էյլէմիշ տիր. Եունան հիւքիւմէթի, թասհիհի հու-տուտ մատտէսինէ Պապը Ալինին կէօ-թէրտիյի մուխալիֆէթի եէնմէք իչին տէվլէթլէրին թէվասսիւթինէ միւրա-ճաաթա գարար վիրմիշ տիր։

Լոնտրա, 25 յուլիս

Սէրպէսթիեէթ թարաֆլըսը օլան ճէմիեէթլէր լօրտ Պիգոնսֆիլտին մու-հաքէմէեէ չէքիլմէսի իչին միլլէթ մէճ-լիսինէ պիր իսթիտա թաղտիմ էյլէ-տիլլեր։

Միւսիւ Պուրք մայիս 30 թարիխի նօթաեը թէպլիղ իթմէյի բէտտ իտիպ, 1873 սէնէսինտէ իւչ իմբէրաթօրլար պէյնինտէ ագտ օլունան մուգավէլէ-տէն տէվլէթին խապէրի օրմատըզընը պիլտիրմիշ տիր։

Բարիս, 25 յուլիս

Բէյրութի ճիւմհուր մարէշալ Մագ-Մահոնուն պիր գըթա գարարնամէ-ի, պիր իեանէ տէֆթէրի քիւշատիլ-ռուխսաթ վիրմէքտէ տիր. թօբլանա-ճագ ագճէնին իւչտէ պիրի, ամէլէ-լերին պատիհավա օլարագ էքսրօզի-սիօնա կիրմէլէրինէ, վէ իւչտէ իքի-սի տէ, սէրկիտէ պուլունան էշեալար-տան պաղըլարընը, բիանգօեա վազ օ-լունմագ իւզրէ սաթըն ալմատա հասը օլունաճագ տըր։ Մէզքիւր իեանէ ի-չին հէր պիրի պիրէր ֆրանգլըգ պիր գաչ միլեոն պիլէթ թէտավիւլ էջ-ըբլաճագ տըր։

Թրիէսթէ, 25 յուլիս

Պուրանըն լիման օտասը, Քըլէք լիմանը իլէ Սթրոնեօ Բիքքօլո գանա-լընըն թէրբիլէրլէ գաբատըմըշ օլտու-զունու իլան իթթի։

Լոնտրա, 26 յուլիս

Տէյլի Նիուս զազէթասընա եազ-տըզլարընա կէօրէ, Ռուսլար տէնիզ թարիզի իլէ կէրի չէքիլմէք իսթէտիք-լերինտէն, Ինկիլիզ տօնանմասընընը Պո-ղոզ իչինտէն չէքիլմէսինի թալապ ի-տիեօրլար իմիշ։

—

Լօրտ Պիգոնֆիլտ հազրէթլերի, Պէր-լինտէ գալտըզը միւտտէթտէ, քէնտիսի վէ ատտամարը իչին քիրալատըզը ալթմըշ իւչ օտատան միւրէթթէպ պիր սէրատա 35 պին ֆրանգ քիրա վիրմիշ, վէ քէնտու-յէ կէօթէրիլէն մութալաա մէսարիֆի տա-խի 50 պին ֆրանգա պալիղ օրմուշ տուր։

Միւշարիէյէ մահէլլի մէզարու թէրք իթթիհինտէ, օրատա պուլունան խըտմէթ-ճիլերէ, պին պէշ եիւզ ֆրանգ պախշիշ վիրմիշ տիր։

—

Պու ատֆա Բարիսատ, պի յիւք պիր պալօն եաբըլմըշ տըր. պու պալօնուն սիւ-յիւքլիկիա ատատա հայրէթ վիրմէքտէ տիր. չալըշմագ վէ ուլում ու ֆիւնուն, տիզգաթ իթթիլիյիզ քի, ինանը նէյլերէ միւգթէտիր գըրմագտա տըր, վէ մէքթէպ մէտրէսէ կէօրմէյէն միլլէթլեր տէ, իչթէ պէօյլէ պի-ղիմ հալիմիզատ գալմագտա տըրլար։

Պիզ հէր միւնասէպէթլէ, միլլէթիմիզին մէքթէպտիզիկի այրընը եիւգիւնէ վուր-մագտաեըզ, լաքին, քիմսէնին տէ վազի-ֆէսի օրմագտա ատէյլի տիր, հէր խէյալի չէյին արգասընատա գօյմագտա օլան թէք-ղիլ խաղըմըզ, զանն իտէրսին քի, մէք-թէպ խուսուսունա կէլտիկի կիպի քէօր, վէ քէօթրիւմ, վէ սաղըր, վէ ալտրիպ օ-լարադ պիր քէշէյէ չէքիլմէքտէ տիր. հէ-ման Ալահ ազ ու ֆիքը վէ սայրու վիր-կ . . . ։

Մէզքիւր պալօն պիր գարպուզ չէքին-տէ օլուպ, էնի 36 մէթրո եանի 55 արշը-նա եազըն, եախոտ թամ Ամեա Սոֆեա ճա-միի չերիֆինին գուսպէսի էնինտէ իմիշ։

Պու պալօնուն իչի, 25 պին մէթրո չամ չարշը հավա ալմագտա օլուպ, շիմտիեէ գատար իսկ, 6պին մէթրո չամ չարշը հա-վա ալըր պալօնատան ալիեատէ պիլիյիկիա եա-բըլմաեը տըր։

Իչք իճատա օլունան պալօնուն իչի, ան-ճագ ատօրթ եիւզ մէթրո չամ չարշը հավա ալապիլիր իքէն, պու կիւն իսկ իլթէ իմ սաեէպինտէ, 25 պին մէթրոեա գատար չըզ արբլապիլմիշ տիր։

Մէզքիւր պալօնուն իւզերինէ չըզըլ կէվմէքտէ օլան ատամար, ատէթա պիրէր չօճուզ գատար կէօրիւնմէքտէ իմիշլեր, վէ հալիյէ էյլէ օլուր, շիմտի եէրատէն թա թէրէսինէ գատար 55 արշը-նա եիքսէքլիք տիմէք, ատէթա պիր մինարէ եիքսէքլի-կի տիմէք տիր։

ՀԻՆՏԻՍԹԱՆԸՆ ՖԱԴՐԸ ՀԱԼԻ

Լէնտըն էկզամինըը նամ զազէթա Հինտիսթանընն ահվալը մալիյէսի հագ-գընտա աթիտէքի մալիմաթը վիրմիշ տիր։

«Հինտիսթան թազրիպէն էլլի սէ-նէտէն պէրու օլատրէճէք ֆագիր տիւշ-միշ տիւր քի սէրվէթի թապիյէ մէն-պալարընը աչմագ իչուն ճիւզի մասրաֆ իթմէյէ պիլէ միւգթէտիր տէյլ իս-տի։ Ինկիլթէրրանընն պիւյիւք խաթա-սը չու իսի քի, Հինտիսթան զայէթ ֆագիր վէ եօգսուլ իքէն մէմալիքի մէզքիւրէյի զէնկին պիր մէմլէքէթ կիպի իտարէ էթմիշ տիր։ Հինտիսթա-նընն քեաֆֆէի սէրվէթի ըէք ազ ա-տէմիլլերին էլինտէ տիր, վէ պու ազ ա-

---

— Պիւսպիւթիւն խալի տիր։

— Ֆագիրլէ՞ր։

— Անլէր տէ կիթմիլլեր տիր։

Սթօր պու սըրատա գալտընտան սկվինճ ուեեուպ, մէսրուրէն իքի էլլերինի պիր-պիրիյէ օվարատրը հալատ, էֆէնտիսի տա-խի մէյեուիեէթլէ,

—Պախթըմ եավէր տէյլ իմիշ, տիմէք-տէ իտի, գիրա հէչ տէյլիքիսէ պիր ֆագիրին ումուրը տինիեէսինի իճրա իթթիրինի կէօր-մէքիկի ֆէվզէյատտէ սուրմէթ արպու ի-տիրքէն, շու արպուսա նայլի օլամատըմ, լաքին արթըգ պու խուսուսատա սիւքիւն-մէլիք պէհէատ տիր։ Նէ՛ չարէ ֆագըրար եէրինէ, ֆիլաեէրին քէմիքլեր լէ էթթիֆա իթմէյլիյիզ . . . ։

Պու սէօզլէրն իւզերինէ Սթօր էօյլէ պիր հարէքէթ իճրատընտա պուլունուս քի, պիտար օլատուզու հայվան շահա գալգը։ Պաղհու մէրզուսմ տիթրէր պիր սէատա էլլ,

—Էֆէնտիմ, ֆիլ էմիրլերի՞ մի տէտի-նիզ, եօգսա պէնատէնիզ եանը՞ն մը անդա-տամ, սահիհէն կիտէճէկ կիտիզ մահէլլատ քէ-մի՞ր մի վար տըր, տէտի։

—Էվէթ։

—Էյ պիզ պու մահէլլէ կիտէճէ՞քիյիզ։

—Ա՜հ, էֆէնտիմ, պիրիզ օլան քի պու հալատ Պէնարէսէ ավաթթ իտէնէ գատար, սաչարըմ ազարատաճագ տըր։

—Սահիհէն չու հայ վուգու պուլսա, Ըսթը, ան քեարը չըզ արսընը, լաքին մա-սամ բի բարլագ սաչարընը պու գատար էսիրկէեօրսուն, պէնիմի կէլմէք եախսա պէնատէն այրըլմագ պատընտա, ոէնի քեա-միէն սէրպէսթ պրագրըմ. . . Իմտի, իս-թէրսէն պէնիմի պէրաբէր չու մէգարլըզա կիր, իսթէրսէն պուրատա տուր։ Ֆաղաթ չուրասընը տախի Իսթար իսէրմ բի, պի-հուտէ լաղըրտալար իլէ վագթընը գայ իթթիրմէ։

—Էֆէնտիմ տիզատէն այրըլմագ իսթէմէմ, լաքին բրօթէսթօ իթմէքլիքատէն տէ կէրի տուրմամ, տէտի Սթօր։

Պու սէօզ իւզերինէ, պունլարընն ճիւմլէ-սի պէյիրլէրատէն աչաղը ինէրէք, հայվան-լարընը Հինտիկրատէն պիրինին էմրի մու-հաֆազասընա իհտալ իթթիլեր։ Տիկեր Հինտլի իսկ էնէրին գաչընատան պիր մէշա-լէ չըզարըզ պու իւչ տոնա Ֆաղիլին տր-գատրնատան կիթմէկէ, վէ մէզարըզընն մէտ-խալինէ ատաղրա. իսէրմէկէ պաչլաարլար։

Մահիթաղ ըզըզը, կէչիտան իքի թարաֆը-նը թէկէքլ իսէն եիքսէք դաեատարընն ա-բալըզընա թէկատր իթմէմէքտէ օլատ զուն-տան, եօլուն էյրի պիյրիւլիկիա գարանը-ազ սէպէպինէն կէօրիւլմէեօր իսի։ Իմ-ամ Ֆաղիլ, մէզքիւր միւշքիլ կէյիտի կէշ-մէք իւզրէ, մէշալէյի եաղմասընը Հինտ-ամեէ էմր իթթի, վէ պէօյլէճէ մէրզուման էշ-խասա մէզարըզա տօսիլ օլատուլար։

Ճորճ պաս մահէլլէ կիրէր կիրմէդ, էվ-վէլճէ թարիֆ օլունան մէնզարէնին թօ-հֆիզգ վէ վահիմիկի հագզընտա թէճաճ-ճիպ իթթի, վէ պու էսնատէ մահիթաղ, պուլութլար ալթընտան զահիրէ չըզարընը, վէ պունուն զիեալարը իլէ դաեալար, վէ սէֆինէ զըրընթըլարընա միւչապիհ օլան մէզքիւր պէեազ վէ իրի քէմիքլեր, վէ տէհլիթամիզ պիր սուրմէթտէ պուլունան Սիվանընն բութու բարլամագտա օլատուզու ճիհէթլէ, մահէլլի մէզքիւր տահա պիեա-տէ զարիզ պիր հէյեէթ քէպ իթթի։

—Հագըզ աթէն լուբասը կէօրիւմէեէ չայ-եան տըր, տէտի Ճորճ մէկուտանէ պիր հիւքն ու քէեէր իլէ, չիւնքի ինսան պու մահէլլամ պուլունատուզունա, վէ կէսրլի-բի մահվ օրմուշ օլան ճանվարլարին տէհ-շէթլի քէմիքլերինի շուրատա պարատա կէօրիւրիկինէ, քէնտույ սու թաֆանը-նընն ֆիքրատար կինինինէ պալունուեօր զանն իտէր։ Պունա էօյլէ կէլիեօր քի, պուրաճըզատա հազըզի տիենեա իւզերինէ պուլունամագտա սեզը, վէ խատատաթ պէ-նի իսթիրա իթթիրինտէն, շու քէմիքլեր տիրիլմէզ, հարէքէթէ պաչլաեաճագլար տէեու զանն իտէրսէ։

Սթօրան պու արա տիլլերի եէկտիկլերի-նէ չարըմագտա օլատուզու հալատ, մէզքիւմ,

—Ա՜հ, էֆէնտիմ, տէտի բէյէլէեէրէք, Ինկիլթէրրանընն պիթիեն ատիպլերի նամը-նա օլարագ, բէնա իտէրսէ մէրզ, պիր տա-հա պու եօլատա սէօզլէր ալտըմ մէյդան, զի-բա ատլընը զայ իտիեօրսա, վէ տիպլերիմ հարէքէթէ զայրի զասիլ պիր հալ կէլիեօր։

Ֆիլվագը զէվալը օտա խըզմէթքեարը-նընն տիպլերի տիթրէմէյէք իտի։

Ճորճ, բութա եազլաշը, վէ թասանը-նընն տէրէճէլլերինատէն պիրինին իւզերինէ չըզտը։ Անճագ պու արա մահիթաղ պու-լութլար ալթընտա գալմըշ օրմաղէ, մէր-գում Ինկիլիզ, Հինտիկինին էլինտէն մէչալէ-յի ալաը, վէ բութուն եիւզիւնէ տօպրու եազլաշըրար։

Գապիլ, Ճորճուն չու քէսթանընընա տինսիզլիք վէ նչեաեը մուգատատէ թէ-ճավուզ նազարընյա պագտրագ, քէնտույ տիմիրէմէքտէն մէն իտէմէ, վէ տիկեր Հինտլի իսկ, քիմ պիլիր նէ մըրըլատա-բագ, պաչընը օլ պիր թարաֆա չէվիրտի։

Ճորճ քէնտի թէֆիթէ վէ թատգրգընը տէվամ իտէրէք,

—Տիմէք չու սարը պուրունու, զրրմ-գը վէ եէչիկ եանագը ատմագ հէրիֆ, Սի-վա մատատու իմիշ, տէտի կիւլերէք, տօզրատատ պէն պէյլ պիր ատատա հիրա-մէթ իթթիմ։ Լաքին ամմա մէքրուհ չէն-բէտի վար ա՞։ Էկեր պէն Ինկիլթէրրատա ավանթ իթթիկիմտէ, պունու պէրաբէր կէօթիրիպ ատ, չիֆթլ կիմիրտէ զօրգու-լուգ իտէր իսէմ, էն զիեատէ եաղմաճը վէ ճէսարէթի օլան սէրչէնլեր պիրէ քիրագ-լարընընա եանաչամագլար զանն իտէրիմ։

(Տէվամ)

ՊԷՐԼԻՆ ԳՕՆԿՐԷՍԻՆԻՆ ԲՐՕԹՈԳՕԼԼԱՐԸ.

[Տեղեկագրէն՝ Բրլինէն]

1878 յունիս 22 իսթիմար

Բրէնս Կորչագօֆեան մաատա մուրախասալարը ճիւմէսի տէ հազըր պուլունտուզլարը հալաէ, ա ֆրանկա սաաթ իքի պուչուգատա մէճլիս քիչատ օլունուպ, էվվէլքի իճթիմաքն բրօթօզօլու զապուլ օլունտու։

Միսիս ա՝Ուսլրիլ, բրէնս Կորչագօֆուն նամիզատլըգ հասէպի իլէ պու կիւնքի իճթիմատէ մայթթէսիֆ հազըր պուլունամաեաճաղընը պէեան իթտի։

Բէյիս ճէվապընտա գօնկրէնին, բրէնս Կորչագօֆուն հազըր պուլունամասընա թէէսիֆլէ, միչարիլէյին պիր սաաթ էվվէլ քէսպի ֆիեէթ իյլէմէսինի թէմէնի իյլէտիկինի պիլմիրիր։

Բէյիս, կէչէն իթթիմատէն պէրու գօնկրէէ թագտիմ օլունան արդուհալլարը էսամիսինի օգուտուգտան սոնրա, Այսթէֆանօս մուահէտէսինին ալթընը մատէսինտէ միւնէրիճ օլան նօգթալարա տայիր Պուլղարիսթան մէմլէքէտի, վէ գօնկրէնին իքինճի բրօթօզօլունտա զիքր օլունան ինկիլթէրրա թէքլիֆաթը հագգընտա միւգաքէրէ օլունամաղընը խապէր վիրտի, վէ միւլագաթը մախսուսէ իճրա իտէն մուրախասալարը, իթտիքլէրի միւլագաթընն նէթիճէսինի պէեան իթմէյէրինի ըշճա իյլէտի։

Լ՝ուրա Սալիսպրի, Ինկիլթէրրա թէքլիֆաթընընն թաֆսիլաթընը հավի օլան վարագաեը աթիէյի օգուեարագ, պուունտու մէճլիսի ալինին թագտիրինէ հավալ էյլէտի։

«Պուլղարիսթան իմարէթի հուտուտունուն, պագդանլարտա թայեին վէ թահտիտա օլունմաը գապուլ օլունուպ, Պալգանլարդն ճէնուպ թարաֆընտասի էեալէթէ, չարգի Ռումէլի թէմիեէ իտարէսինի, վէ Վարնանընն Օսմանլը՝ար եէտինտէ իպգասը, վէ եախտ Մէսթա Քարա-սու վէ Սթրումա Քարա-սու հէվալիսինին, չարգի Ռումէլի զըթասընտան իսթիսնասը չարթըյա, Սոֆիա սանճաղընընն, հուտուտը ասքէրիեէսի թասհիհ օլունարագ, Պուլղարիսթան իմարէթի տախիլինէ գալմասընը վէ տաղոն Ռումէլինին [illegible] իլէ, տօղրուտան տօղրուեա սալթանաթը սէնիեէնին թահթը հիւքիւմէթը բոլիթիզեէ վէ ասքէրիէսինտէ պուլունմասընը թէքլիֆ իտէրիմ։

«Շէրայիթի մէգքիւրէ տախի, հիւքիւմէթը սէնիլինին, պէրրէն վէ պահրէն էեալէթին մուհաֆազասընա հազգը օլուպ, ասքէր իգամէ, վէ իսթիհքեամ ինչա իտէպիլմէսինէն, վէ գապիթլրի Պաղը Ալիտէն նասպ վէ էհալինին մէգէնէպինէ բիաեէթ օլունմագ չարթը իլէ, ասքիրի միլլեէ թարաֆընտան ասայիշ տախիլինին վիգաեէսինտէն, վէ էմնիեէթը տախիլիեէ վէ եախսա խարիճիեէ խալլաբէզիր օլուպ հալտէ, վալինին, ասքիրի Օսմանլէյի ճէլպ վէ տավէթ մէզուն պուլունմասընտան իպարէթ օլաճագ տըր։

«Հուտուտը զարպիեէ թայեին օլունաճագ տըր։ Հուտուտը չարգիլէնին, գօնֆէրանտա թէքլիֆ օլունան հուտուտը ճէնուպիէյի գաթթ իթտիյի նօգթատան իթիպարէն, չարգի Ռումէլինին հուտուտը ճէնուպիէսի, գօնֆէրանտա թէքլիֆ օլունան հուտուտ իլէ պէրապէր Ֆրիչվոտաղընա գատար, պատէհու Այ-Սթէֆանօս մուահէտէսինտէ թայեին օլունան կիւզէրկեահ իլէ պէրապէր Մուսթաֆա քաշաեա վասլ օլուր։ Օրատան հուտուտը թապիիեէ, Գարատէնիզ գատար, Սիկէպոլթի վէ Ակատբօլի պէյնինտէ թայեին օլունաճագ պիր նօգթաեա գատար կիտէճէք տիր։»

Բէյիս, Ռուսիա մուրախասալարընա, լօրտ Սալիսպրի թարաֆընտան խիւլասա թէն պէեան օլունան էսասա մուվաֆագաթ իտիպ իթմէտիքլէրինի սիւալ իյլէտիկինտէն, գօնթ Շուվալօֆ սէեան իտէր քի, Ռուսիա մուրախասալարը իքի թէքլիֆ իտիպ, քէնտիէրինին էֆքեարընճա, պու իքի թէքլիֆ Այսթէֆանօս մուահէտէսինէ Ինկիլթէրրա թարաֆընտան տէրմիան օլունան թատիլաթա թօգուննագ։ պու իքի թէքլիֆ միւթէտիլանէ օլտուղու հալտէ, Ինկիլթէրրա մուրախասալարը թարաֆընտան գապուլ օլունմամըշ տըր։»

Պիր գաչ կիւնտէն պէրու թաաթի օլունան միւքեալէմաթա կէլինէէ, գօնթ Շուվալօֆ չէօյլէ տէտի։

«Պուլղարիսթանընն, Պալգան խաթթընտան թագսիմի պիր չօգ ճիհէթէ մուգիրը օլտուղունաան, հէր նէ գատար պու պապտէ ճիտտի իթիրազաթ պուլունտուղու տէրքեար իսէ տէ, Ռուսիա մուրախասալարը պու թագսիմի գապուլ, վէ Շարգի Ռումէլի նամընընն, ճէնուպի Պուլղարիսթան նամը եէրինէ կէչիրիլմէսինէ մուվաֆագաթլա պէրապէր մաէթթէէսիֆ պու պապտէ իթտիքլէրի միւսաատ իւզէրինէ գօնկրէտ սէրպէսթիյի միւգաքէրէ հագգընը մուհաֆազա իթմիշէր տիր։ Պուլղարիսթան քէլիմէսինին իպգասը, պիր սանճագ մագամընտա ատտ օլունուպ, էֆքեարը մուգիրրէեէ իսթինատէեահ օլաճաղը իտտաա օլունեեօր։ պինաէն ալէյհ, էհալինին պիր զըսմընընն թէպոիի նամընը էսկիլէ գապուլ իթթիքը։ եէնի էեալէթին հուտուտունու Ատատան տենիզինտէն ուզաթլաթմաեա տախի քէզալիք մուվաֆագաթ կէօսթէրմիշիլ տիր։

«Պուլղարիսթանընն պիր գուվվէյի սահրիեէեէ մալիք օլմասընտան խէվֆ օլունմուշտուր։ Պու գօրգուլար պիշմէ խէեալի չէյլէր տիր։ պո նունլա պէրապէր թատիլի հուտուտա մուվաֆագաթ իթթիք։ Պուլղարիսթանընն ճիհէթը զարպիէսինտէ պիր թասհիհի հուտուտ տախի, պիր եէրլէ եաշաեան Պուլղար էհալիսինի թէֆրիգ իտէր իսէ տէ, գապուլ իյլէմիշլիգ տիր։ Իկպու թասհիհի հուտուտ, միթալաաթը աքէրիեէ վէ թիճճարիլեէ մէպնի թէքլիֆ օլունմուշ տուր քի պունլար Պուլղարիսթանա մուգիրը իսի։ Հուտուտը ճէնուպիէնին, Գարատէնիզ տօղրու թասհիհինէ տախի մուվաֆագաթ իսիպ, Այ-Սթէֆանօս մուահէտէսինտէ պէեան օլունան հուտուտու թէրք, վէ Տէրիսաատէթ գօնֆէրանսընտա թէքլիֆ օլունան հուտուտու պիր ազ տահա կէրիեէ նազլ իթտիք։ Հասընը, չարգի Ռումէլինին հուտուտլարընընն մուհաֆազասընը Սուլթանա թէրք իթտիյէր։ էֆքեարը ածիզանէմէէ, վուգու պուլան մէթալիպ, գուվվէթլիյի զայիֆա գարչը վիգաեէ իթմէք մագսէտի իլէ տէրմիեեան օլունուեօր իտի, եանի, օրտուլարը պիր չօգ այլար Ռուս օրտուսունա գարչը գոյմուշ օլան տէվլէթը Ասիէյի, տահա պիր նէֆէր ասքէրի պուլունմասեան պիր էեալէթի թարաֆընտան միհթէմէլ կէօրիւնէն հիւքումդարա գարչը մուհաֆազա իթմէք իսթէնիեօր։ Հէր նէ հալ իսէ, Ռուսիա մուրախասալարը, պու թէքլիֆի տախի գապուլ իթթիրէր։ Փագաթ միւմայիլէյհ մուրախասալար տախի, պայիֆընն գուվվէթլիեէ գարչը հիմաեէ օլունմասընը թալապ իլէ, պու մագսէտլա պինաէն, գէյրատէ պէեան օլունան չու իքի թէքլիֆի սէրտ իտէրլէր։

1.— Սալթանաթը սէնիեէ, էեալէթին հուտուտը պէրրիեէ վէ պահրիեէսինի մուհաֆազա, վէ հուտուտը մէգքիւրէտէ իսթիհքեամ ինչասըյա ասքիր իգամէսի հազգընը հայիգ օլաճագ տըր։

2.— Շարգի Ռումէլինին ասայիշը տախլիեէսի, գապիթլէրի սալթանաթը սէնիեէ ճանիպինտէն թայեին օլունմագ, վէ էհալինին մէգէհէպինէ բիաեէթ օլունմագ չարթըյա ասքիրի միլլեէ մարիֆէթի իլէ վիգաեէ օլունաճագ տըր։

Շու գատար քի չարգի Ռումէլինին իշէրիսի, ասքիրի միլլեէ մահէլլեէ թարաֆընտան մուհաֆազա զըրընմագ գաիտէսի իւզէրինէ իթթիֆազը արտ պուլունտուղունտան, Ռուսիա մուրախասալարը, էշպու գաիտէնին վիգաեէսի լազըմ օլան իտտիկի էֆքեարընտա տըրլար։ Էֆքեարը ածիզանէմիզէ, պիր էվրօբա գօմիսիօնու Դարաֆընտան, ասքիրի Օսմանլիէնին հուտուտտա իգամէթ իսէկէլքէրի նօգթալար իլէ, ասքիրի մէրգուզմէնին մըզտարը թայեին օլունմատըզճա, պու գաղիէյի մաթլուպէ հասըլ օլամագ։ (Տէվամի)

Մանչէսթէրտէ ագա օլունմուշ օլան պիր ճէմիեէթին իսրարը իւզէրինէ, լօրտ Պիգ օնսֆիլտին, խային վէ Ռուսիա իլէ շէրիք թէօհմէթի իլէ թահթը մուհաֆէմէկ ալընմասընը թալապ իլին, Ինկիլթէրրա մէպուսան մէճլիսինէ թագտիմ օլունան իսթիտա, չարգ մէսէլէսինին, 50 սէնէտէն պէրու օլան պիր թարիխը մուգիասսալը իլէ պաղլաեաբ, միչարիլէյհին իթթիհամ օլունմագտա օլտուղու «ճինահաթը ազիմէյի» պէր վէճճի աթի խիւլասա իտիեօր։

1.— Միչարիլէյհ, խասարտիտէ օլան թարաֆա, եաեի զաթը հաղրէն